



ՕՐԱԳԻՐ

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն, Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

ՏՆՏԵՍԸԿԸՆ ԵՒ ԲՆԸԿԸՆ

Գ Ի Տ Ե Լ Ե Ա Ց

ԺԱ. ՏԱՐԻ ԹԻԻ 8.

1855

ԱՊՐԻԼԻ 15.

Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն Տ Ե Ղ Ե Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Հին շատինացոց մատենագրութեան վրայ տեղեկութիւն :

Լ Ե Կ Ա Ր Ե Լ Ի բան է որ ամէն ազգ իր մէջ առաջ քաղաքականացեալ ազգերէն իբրև ժառանգութիւն մը չառնու իրեն մտաւորական բարգաւաճանաց մեծ մասը : Հռովմալ երևցուց աս սէրը . ինքը տիրեց զինուցը բռնութեամբը Յունաստանին, Յունաստան ալ տիրեց անոր վրայ քաղաքականութեան և արուեստից հանձարովը : Հռովմայ հանձարը, և աս մէկ հատիկ Հռովմը՝ բոլոր աշխարհիս մէջ իր ամէն յիշատակաբանացը վրայ կը ցուցնէ դեռ և ս իրեն

արժանաւիառութիւնն ու մեծութիւնը : Աեսարու ժամանակէն առաջ գրուած խել մը պատմութիւնները մեզի ծանօթ են այլ և այլ հեղինակներէ . մեզք որ մեզ չեն հասած Վիզղայի գրած Յիշատակագրութիւնները՝ որուն քսաներորդ գլխը կը յիշէ Բարսիանոս : Յուլիոս Աեսար իրեն Վիպագրութեցը մէջ կը տեսնուի ինչ մարդ ըլլալը . դերազանց յատկութիւններ ունի՝ որ պատմութե մը մէջ նախնական կը սեպուին՝ արժանալուր պատմութիւն ըլլալէն ետքը . որ են լաւ հմտութիւն, սրայծառութիւն, ճշմարտութիւն և սարզութիւն, որով քան

1 Տես երես 39 :

զԲսենոփոնը կը գերազանցէ : Նիրգիոս շարունակեց Աեսարու Ա իսպազրու թիւը՝ զորն որ Տակիտոս շատ կը գովէ : — Սալուստիոս՝ որ շարագրեց Աատիլինայի դաւաճանութեան և Յուզուր թայ պատերազմաց պատմութիւնները, կ'երևայ թէ մեծ նկարիչ մըն է մարդուս բնաւորութեանը . զօրաւոր և համառօտախօս է , բայց ոչ պայծառ և ոչ ալ բնական և սահուն Աեսարու պէս : Ըստ անգամ իրեն ոճին մէջ արուեստակութիւն ու բռնազբօսութիւն մը կը տեսնուի , և խոհականութեան ու թափանցողութեան օրինակ կ'առնէ զԹուկիդիդէսը : Ընդադար և կրակով կը յարձակի ընդհանուր մարդկային ապականութեց դէմ . բայց ինքն ալ իրեն կենացը մէջ հինբուն բարուցը չհետեւեցաւ . շատ ցաւալի բան է իր մեծ հռովմէական պատմութե կորուստը : — Աուսնելիոս Ապոս , Վսէ յիսուն տարի առաջ , սքանչելի մատենագիր , վսեմ և որոշ ոճ մը ունի , իրեն համառօտ Արիւելի արանց վարիին մէջ սփռեց խելացի խորհրդածութիւններ . մեղք որ ընտանեկան ու իւրաքանչիւր անձանց բնութիւնը դուրս ցատքեցրնող պատմութիւններ դնելու փոյթ չէ ըրած :

Հռովմ կ'երևայ թէ արձակ շարագրութիւնը շատ բարձր աստիճան կատարելութեան հասուցեր էր քան ոտանաւոր շարագրածը : Տիտոս Ալվիոս պատուացի՝ կրնայ կատարեալ ըսուիլ լեզուի և ոճին կողմանէ . հնոց սեփական ճարտասանական ձևով բան պատմելու մէջ կը գերազանցէ ինքը . Աուին տիլիանոս իրաւամբք կը բաղդատէ զինքը Ներոզոտոսին հետ , և կ'եւելցրնէ թէ չկայ իրեն պէս սրտաշարժ պատմիչ մը : Տիտոս Ալվիոս իրեն ատենէն 'ի վեր խիստ հռչակեալ էր . կ'երևայ թէ աս մեծ պատմիչը սիրտը ցաւելով իրեն ժամանակուան բարուց ապականութեանցը , և իր հայրենեացը քաղաքական անկմանը վրայ՝ կը քաշուէր քաղաքաժողով ընկերութենէն՝ առանձին կեանք վարելով ըստ հին Հռովմայ պատկերացը : () գոտոս զինքը շատ կը սիրէր . բայց ա-

սիկայ իրեն արգելք մը չեղաւ իրեն գրուածոցը մէջ հասարակապետականայ կողմին մեծամեծ գովեստներ տալու :

Ալլէյոս Պատերկուզոսի (25 տարի յետ Վրիստոսի) ճնշմամբան ոճը մեղի կը ցուցրնէ՝ թէ ինչ շտապաւ կայսերաց բռնակալութեան ժամանակը պատմութիւնը փոփոխեցաւ նոյն իսկ արուեստին կողմանէ . թող այն ցած շողքորթութիւնները որ գործէր ըրեր էին իրենց պատմութեանը :

Տակիտոս՝ Սալուստիոսի պէս առաքի նութեան վրայ չաղակրատեր . ինքը առաքինութիւնը ընթերցողաց սիրոցընէլ կու տայ իրեն պատմութեք , վասն զի ինքն ալ զայն կը գգուէր սիրով . զուրցուածքը զօրաւոր է իրեն սրտին պէս , անհամեմատ կերպով նկարագրական է , ոչ երբէք առանց սաստիկ ձևակերպութեան . համառօտախօս առանց մթութեան , կորովի առանց ցածութեան : Օուրցեցին Տակիտոսի համար թէ ամէն կողմը չարիք կը տեսնէր . աղէկ կ'ըսէ հիմակուան մատենագիրներէն մէկը թէ “ Իրեն ամէն տողը եղեռանց պատիժ է և առաքինութեանց վարձ ” :

Յուստինոս՝ Տրոգոս Պոմպէոսի կորուսած ընդհանուր պատմութենէն համառօտ պատմութիւն մը հանեց . իր ոճը իմաստուն , պայծառ ու բնիկ , ճարտասանական հատուածներ ալ ասդին անդին կը սփռէ : — Սուլպիկիոս Ալերոս պատմիչը որ քրիստոնէայ էր՝ աւելի վսեմ ոճ ունի և տեսուիքը աւելի ընդարձակ էն :

Ըսկէ վերջը ալ հռովմայեցուց մէջ մեծ պատմութիւնը , բանաստեղծական քաղաքագիտական և փիլիսոփայական պատմութիւնը՝ ինչպէս են Տիտոս Ալվիոսի , Տակիտոսի և Պողիբիոսի պատմութիւնները , ամէնքն ալ նոյնպէս աներեւոյթ եղեր էին , և պատմութիւն վերածուեր էր միայն ժամանակագրական ոճի :

Ճարտասանական արուեստին մէջ , ինչպէս նաև բանաստեղծութեան մէջ ալ Հռովմ չհաւասարեցաւ երբէք Յուսաստանի , բայց աւելի կը մօտենայ , և

չկրնար ժխտել մէկը՝ թէ աշխարհիս պատմութե մէջ առանձին տեղ մը գրաւելով հանդերձ՝ իր ճարտարախօսները վսեմ մրցանակաց արժանի ատենաբանութիւններ չունին : Վննիչ Ղատոնին , և Վրակքոսեանց դարէն ետև , որուն ատենը որ քիչ մը յունական դպրութեց ազնուութեբը չափաւորեցաւ հռոմէական ծանրութիւնը , Ս . Արասոսի , Լնտոնիոսի , Սկեվոլայի , Աեսարու , հորթենսիոսի ժամանակէն սկսեալ՝ բոլոր հռոմէական պերճախօսութեան պատմութիւնը և բոլոր մնացած յիշատակները Վիկերոնի գրուածոցը մէջ կը բովանդակին : Վեռ կտրիճ երիտասարդ էր երբ հանձարով և կրթութեբ շրջեցաւ Յունաստան . և ամենացուց հռտորները տեսնելով հռովմայեցւոյ մը այնպիսի հանձարը՝ զարմացան և ըսին տիրութեամբ մը իրեն ընթացքին ատենը . « Լհաւասիկ անձ մը որ յափըտակեց մեր վերջին բարիքն որ թողուցեր էր յաղթականը , իմաստասիրութիւնն ու ճարտարխօսութիւնը » : Վեմութենէս միայն կրնայ անոր ճարտասանութե նախանձորդ ելլել . և դեռ յայտնի կը տեսնուի որ բոլոր աշխարհիս ճարտասանները աս վերջինիս կողմը կը հակամիտեն : Իրեն Բրոպոս և կամ Յաղափս Կալիստոս ճարտասանից ըսուած գրքքին մէջ նրբամիտ հանձարով ու ասխորժակով մը երևելի ճարտարախօսաց նկարագիրը ճգրտիւ կը ցուցնէ , և գլխաւորաբար հռովմայեցւոց . և ընթացքին մէջ դուրս կը ցատքեն աս արուեստին երևելի կանոնները :

Վիկերոնէն ետքը չկայ հայրենիք և ոչ ալ նաև բեմ ատենախօսութեան : Այսերաց ատենը կը յիշուին շատ ճարտասաններ , բայց ինչպէս Յունաստան՝ նոյնպէս նաև հռովմ () գոստոսի յաջորդաց ժամանակը , ճարտարխօսութիւնը ապականեցաւ նախնեաց բարուրդ հետ : Լմէն տեսակ ճարտասանութեանէն աւելիներբողականը ծաղկեցաւ յայտերաց ժամանակը , որ ըստ բարուրդ Էամանակին ճոռոմաբան և իմաստակալան էր : Արտսերն Պլինիոսի Տրայիա-

նոսի վրայներբողը միայն մնացած է՝ հռուովմէական հեթանոսական ճարտասանութե չորրորդ դարէն : Սոգտանելի էր Պլինիոս իրեն անաչառութեանը համար իր դարուն ասխորժակին դէմ : Վիկերոնի վրայ մեծ զարմանք կը ցուցնէր և օրինակ ալ առած էր . բայց որչափ հռու է անկէ : Վիտանակ ան բնական , ազնուական և վսեմներդաշնակութե , փոխանակ ան հեշտին ու յանկուցիչ բեղմնաւորութեան , և ան կենդանի բայց միշտ անզարդ նկարագրացր որ ամէն բանի հոգի կու տան , ասիկաց կոյտ մըն է փալփուեն ադամանդից , ու վառվառն պատկերաց առատութիւն մը՝ որ քիչ մը ատեն աչքդ կը խտտողէ , բայց շուտ մը կը յոգնեցնէ :

Ս . Փ . Աուինտիլիանոս սպանիացի եկաւ հռովմու ատենական արուեստին մէջ մեծ անուն հանեց իբրև փաստաբան , և ետքը եղաւ վարժապետ ճարտարախօսութեան հասարակաց գանձին ծախքովը : Վրեց Յաղափս արուեստի ճարտարխօսութեան գիրք մը . ամբողջ գրքին մէջ կը զարմանաս դատմունքին վրայ . կիրթ և փափուկ ասխորժակ և հռուէական ու յունական մատենագրութե խորին ու միանգամայն ընդարձակ տեղեկութիւն մը կ'երևայ : — Երրորդ ու չորրորդ դարուն ներբողները ու շորհաւորութեանց ատենաբանութիւնները հռոմէական պերճախօսութեան կատարեալ անկումը կը ցուցնեն :

Իսկ իմաստասիրութեան կողմանէ՝ անօգուտ և զուր բան է հռովմայեցւոց գրականութեան մէջ փնտռել մէկ յիշատակարան մը միայն՝ որ հաւասարի մտքի զօրութեամբն ու նախնականութեամբը՝ Պղատոնի ու Լրիստոտելի գրուածոցը :

Վիկերոն լատին մատենագրութեան մէջ յունաց բարոյական իմաստասիրութիւնը մտուց , և իրեն կենացը վերջին տարիներն քաղաքական պատերազմներուն համար առանձնանալով տէրութե գործողութիւններէն , յօրինեց իր անթիւ իմաստասիրական գրքերը , որ մեզի ասոնք միայն հասան . Տասիոլան ,

Ահաբեմական ըսուած գրքին մէկ մասը , Յաղագս պարզաճից ըսուածը , Յաղագս Բնութեան աստուածոց , Յաղագս Գուշահո-նեան և Ճակարագրի , Օրինաց գիրքը , Ծերութեան , Բարեկամութեան Ճառերը , Յաղագս Ճշմարիտ Բարեաց և Ճշմարիտ Լարեաց , և Հասարակապետութեան գիրքը , վերջը Տեղի տրամախօսութեան այլ և այլ հատուածներ թարգմանեց , նոյնպէս նաև Պրատագորասայ Տիտեոսի գրքէն ալ :

Արիկերոն մեծ ճարտարախօսը խիստ խելացի ընտրութիւն մը կ'ընէ յունաց գաղափարներուն : Արտեմնուի որ Պղատոնի վրայ նախամեծար սէր մը ունի , բայց ինչպէս որ պղատոնականք կամաց կամաց սկեպտականք դարձեր էին , շատ անգամ ինքը կը դիմէ սոցիլիկեանց ազնուական բարոյականին , և Արիստոտելի միջին ճամբան կը բռնէ : Իմաստասիրական նիւթերը այնչափ նոր բան էին Հռոմայ մէջ աս ատեններս , որ և ոչ մասնաւոր բաւեր ունէին Յունաց բնագանցութիւր իրենց լեզուին դարձը նելու , և Արիկերոն եղաւ որ իր երկրին մէջ ստեղծեց իմաստասիրական լեզուն , որ ետքը աւելի լաւ քան թէ գէշ՝ անցաւ Աւրոպայի վարժարանները : Արիկերոն շատ անգամ Պղատոնի պէս տրամախօսութիւն գրեց աս գրուածքները . բայց անոր չափ բարձր և խորիմաստ չէ . իսկ իրեն մտածածները քիչ անգամ յունացմէ փոխ առած գաղափարներուն հետ կըցաւ լաւ միացընել . ուստի անշուշտ անոր համար աս գրուածոցը ուձին մէջ կորսուած է ան միակերպ կատարելութիւնը՝ որ իրեն ատենաբանութեցը մէջ կը փայլի հրաշալի կերպով :

Անեկայի գրուածքներէն ունինք իմաստասիրական վիճաբանութիւնները . աս հռետորիս եղանակը բեմբասաց իմաստասիրի պէս է . իսկ ուձը նորավարժ մանկան մը . բայց չկայ երես մը որ իմաստալից և կամ նաև վսեմ բան մը չգանուի մէջը : Իրեն բարոյականք գեղեցիկ է և խիստ . կը նայի որ աս կեանքը արհամարհելի ցուցընէ , և մահը քան զկեանս կը վերադասէ , և առաքինութիւնը ամէն բանէ վեր կը դնէ :

Արեցն Պլինիոս երեսունևեօթն գիրք թողուց Բնական պատմութեան վրայ , որուն համար ստուգիւ զուրցեցին թէ կոռոմեական կանրապարտած Բառարանն է : Ամէն բանի վրայ կը խօսի , աստղաբաշխութեան , երկրաչափութեան , բնախօսութեան , տնկաբանութեան , բժշկականութեան , անգամազննութեան , հանքաբանութեան , երկրագործութեան , մեքենական արուեստից , և այլն : Արբոր մարգս կը մտածէ թէ բաց աս ահաւոր աշխատանքէն ուրիշ անթիւ երկասիրութիւնք ալ ըրեր էր , և նաև երկար ատեն ալ պատերազմներու մէջ մը տաւ և գաւառակալ կարգեցաւ ասդիսանդին , աս ամէն բաները երբոր մէկը մտածէ՝ հարկ է որ զինքն ալ բազմարդիւն անձանց կարգը դնէ : Միայն իբրև մատենագիր սեպելու ըլլանք զՊլինիոսը՝ իրեն գեղեցիկ երևակայութեանը և ձոխ ուձին համար , լատին մատենագրութեան վերջին դարուն հեղինակաց առաջինը կը սեպուի : Բայց երբեմն կը ձուռմբանէ , և համառօտախօսութիւն ուզելով , միշտ չգգուշանար ուձի մթութենէ . բայց շատ հեռու է Արիստոտելի գերազանց սրամտութենէն . այսու ամենայնիւ անմահական Պիլիֆոնին օրինակ ըլլալու փառքը ստացաւ :

Ահա հռչակաւոր մատենագիրներէն ետքը ալ պէտք չէ մատենագրութիւն փրնտուել հին լատինացուց մէջ . բանի կ'երթայ մութը կը կոխէ : Տնական երկ պառակութիւնները , արտաքին պատերազմները , և ամենէն աւելի զարհուրելի բարուց ապականութիւնը՝ աս տրութեան կործանումը կ'արագէին , և աւար կը պատրաստէին բարբարոսաց արշաւանացը : Ասոնցմէ ետքը մնացին միայն իմաստակները , և իրենց բացախօսութեանցը մէջ յաւերժական յիշատակ թողուցին աթենացուց և Հռովմայ մեծամեծ անձանց անունները , որոնց փառքը ալ չէին կրնար մէյմըն ալ նորոգել :